

ԳՐԱԿԱՆ

ՍՓԻՒՐԱՔԻ ՄԵԶ ՀԱՅԵՐԵՆ ԳՐՈՂԻ

ԱՐԺԱՆԻՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Դժբախտ է սփիւռքի հայ գրողը։
Ամէն բարձր նպատակ հետապնդող
մարդ գժբախտ է ինքնին։
Եւ ամէն իրաւ գրող բարձր նպատակ
հետապնդող մըն է և այդ պատճառով իսկ
գժբախտ ուրիշն։

Սփիւռքի մեր պայմանները միւս կող-
մէն կը բազմապատկեն հայ գրողին այլևս
բնական դարձած այդ գժբախտութիւնը։

Չենք խորհիր որ հայերէն գրող մը
գտնուի սփիւռքի մէջ որ նիւթական շահ
ակնկալէ իր գրութիւններէն, ուստի այս
պայմանը ի յառաջագույնէ ընդունուած
պիտի նկատենք իրը ազգակ իր գժբախ-
տութեան։

Ամէն գրող սակայն, կը՝ սպասէ զնա-
հատութեան, ինչ որ մաշած բացատրու-
թեամբ մը «բարոյական զնահատութիւն»
կը կոչենք։

Մեր մէջ սակայն գրողի մը գործին
զնահատութեան մտահոգութիւնը գոյու-
թիւն չունի առանց պայմանի։

Այդ պայմաններն են որ պիտի ջանանք
հարեւանցի քննութեան մը ենթարկել հոս։
Կը խորհինք սակայն որ շատ աւելի լուրջ
ուսումնասիրութեան արժանի են անոնք,
որովհետեւ այդ պայմանները այնպէս ինչ-
պէս որ կը կիրարկուին, ոչ միայն գրողի
գժբախտութիւնը կ'աւելցնեն այլ նաև կը
լինաւին հայ գրականութեան։

Ի մտի ունեցած այդ պայմանները՝ ե-
րեք գասի կ'ուզենք բաժնել այդ աշխա-
տանքը և զատ զատ զանոնք նկատի առ-
նել։

Հայ սփիւռքը անտիրական վիճակ մը
ունի։ Գրական ռարտը թերեւս ամենէն
շատ լինասողներէն մէկն է այդ վիճակէն։ Յ.
Օշականի մահէն ասդին մանաւանդ, կարծի հս
մէկը չկայ որ որո՞մ ու ցորենը իրարմէ զա-
նագանէ։ Թերթի մը թղթակիցը, մարզա-

կան կամ լրագրական տեղեկատու մը և ի-
րաւ գրող մը բոլորովին նոյնն են մեր ըն-
թերցողներուն համար։ Արդէն բոլորն ալ
աւելորդ կը նկատուին։ Ո՛վ ժամանակ ունի
իրենցմով զբաղելու։ Նորէն մարզական
տեղեկատուն բանի մը կը ծառայէ, մեր
գիտցած երիտասարդին խաղին մէջ ցուցու-
ցած առաւելութիւններու կամ թերութիւն-
ներու մասին խօսելով։

Ուրիշն սփիւռքի հայութիւնը իր գրող-
ներով չի հետաքրքրուիր, հետեւարար կը
մնայ գրողներուն իրարմով հետաքրքրուիր։

Ամէն գրող սակայն (նկատի ունենա-
լով զայն իր իսկական իմաստով) խտա-
ցած անձնասէր մըն է, իր վիճակով միայն
մտահոգ։ Պրուտոսին նման այնքան իր
նայուածքը իր մէջ կեղբանացուցած՝ որ
իր չուրջը ուրիշ մարդ տեսնելու ժամանակ
չունի ալ։ Իսկ եթէ հաճի իրմէ զուրս նա-
յելու, հաշիւով պիտի ընէ այդ, հաշիւ մը
որ իր անձնասիրութենէն իսկ կը բխի։ Ու-
րիշ գրողի մը գործը գնահատելու առթիւ
նկատի պիտի ունենայ անկէ զալիք օգու-
տը, այսինքն թէ գործին տէրը ի վիճակի
է իրեն տրուածը տոկոսով ետ վճարելու։
Եթէ այն, ա՛լ կարեօր չէ թէ խնդրոյ ա-
ռարկայ գործը նետուելիք է թէ թանգա-
րան զրկուելիք։ Ընդունելութիւնը նոյն է։

Վերոյիշեալ ձեռվ իրարու գործը գնա-
հատելու զիւրութիւններ ունին և կը թուի
թէ լոելեայն գոնէ համաձայնած են թեր-
թերու և հանգէսներու խմբագիրները մաս-
նաւորապէս։

Ու մեր իրաւ գրողներու մեծ մասը
գիտնալով, զգալով որ իրենք մեր ակնար-
կած պայմանը չեն լրացներ, յոյս անգամ
չեն կընար ունենալ ուրեմն զնահատուելու,
և այս միայն պիտի բաւէր որ գժբախտ
զգային ինքզինքնին։

Ուրիշն կարենալ զնահատուելու հա-

մար սակարկութեան պէտք է մտնէ , զոհացում տալով ուրիշներու հաշիւներուն և փոխադաբար ապահովելու իր ալ չահերը :

Այս մասին մէջ կ'ինան օհին օր և օնոր օր, կամ ռարսակի և գեկսուր»ի յաւիտենական զիրար հասկնալ չուզելու հարցը : Զայ կեսուր մը որ չնաւատայ թէ ինքը վերջին տիպար հարսը եղած ըլլայ և իրմէ յետոյ ամուսնական աշխարհը զլիխվայր ըրջուած ըլլայ : Եւ չկայ հարս մը որ կեսուրը աւելորդ՝ բռա մը չնկատէ, մըրցակից պառաւ մը որուն նպատակը ընտանեկան խաղաղութիւնը զրովվել է միայն :

Հայ սփիւռքին մէջ, ամէն մէկ նոր ծիլին արհամարհանքով նայած են ոչ միայն օհին երը, ոկեսուր չները այլ նաև քիչ - չատ արմատ նետած նորիրն ալ, որոշ կամ լուելեայն հասկցնելով որ տեղը իւրինց համար անբաւարար էր արդէն և թէ նորեկը աւելորդ և բռա է միայն :

Պարագան տարբեր է հայրենիքին մէջ : Հիները հոն չեն վախնար նորերու մուտաքէն իրենց ասպարէզէն ներս, որովհետեւ կը թուի թէ անկեղծօրէն կը հաւատան որ իւրաքանչիւրին գործը, որակին և քանակին համաձայն պիտի վարձատրուի :

Եւ բարերախտարար չատ ալ կարեւորութիւն չեն տար յաւիտենական փառք»ի մը և ուստի հին գրողները չեն վախնար նորերու միծնալէն և յիտ - մահու իրենց փառքի պահանջէն :

Չենք կրնար հոս զանց ընել ուրիշ կարեւոր պարագայ մը որ՝ նոյնպէս կիսով չափ գոնէ կը վերաբերի յաջորդ մասին : Շատ անգամ կը պատահի որ քանի մը միջակ գրողներ (երեւի ալ համոզուած որ իրենք գատապարտուած են յաւիտենական միջակութիւններ մնալու) գովզ քովի կուզան և կը ձեռնարկեն գրական մրցանակի մը կազմակերպութեան : Նախ կը տարուիս մտածելու թէ իրենց նպատակը միայն Հայ Գրականութեան մտահոգութիւնն է : Շատ ուշ սակայն կուզաս այն եզրակացութեան որ մարդոց նպատակը ինքզինքնին ուելամ ընել է եղած և ուրիշ ոչինչ :

Մեր նկատի ունեցած միջակութիւնները, ստացած գրութիւնները — վէպ կամ վիպակ, պատմուածք, տրամա, բանաստեղծութիւն — իրենք է որ կը դատին և

վճիռ կ'արձակին : Եւ ընդհանրապէս տրուած վճիռը սա ձեւը կ'ունենայ : « Մտացուած դրութիւններէն ոչ մէկը արժանի նկատուեցաւ մրցանակի : Հետեւեալները սակայն պատռայ յիշատակութեան արժանացած են միւրիին կողմէ » :

Կը նկատէք անշուշտ որ այս կերպով երկու թուշուն մէկ քարոզվ զարկած կ'ըլլան, թէ ինքզինքնին ուելամ ընելու և թէ յանձն առնուած ծախքէն ալ օձիքնին ազատելու :

Թորգոմ Մրցազան « Դուրեհան Մրցանակ » ին զրկուած գրութիւնները, քննութեան համար, անոնց ճանչցուած մասնագէտներուն կը դրկէր և անոնցմէ ստացած տեղեկագրին վրայ կը հրմնէր վճիռը :

Կրնայինք զիտնալ նոյնիսկ թէ որոնց գրութիւնները որոնց քննութեան դրկած է ան, եթէ հարդ ըլլար :

Մեր « ամենագէտաները սակայն պէտք չունին ուրիշներու կարծիքին : Ո՞վ կայ իւրինցմէ աւելի ամէն բանէ հասկցող :

Իրենց հրաւեր - յայտարարութեան մէջ անշուշտ հարցը այնպէս մը կը ներկայացնեն որ ամենէն ճարպիկ և մարդկային հագերանութեան տեղեակ զրողն անգամ չի կրնար չխարուիլ որ այս « անձնուրաց » մարդոց նպատակը Հայ Գրականութեան մտահոգութենէն տարբեր բան ըլլայ :

Վերայիշեալ ազգակներուն վրայ պէտք է աւելցնենք նախանձը որ աւելիներ կը գործէ միշտ, անձնական հակառակութիւնը երբ հակառակորդին ամէն բան սկ կը տեսնենք, ուրիշներու թերութիւններուն խոչըրացոյցով նայելու հակամիտութիւնը :

Հաշիւին մէջ են տակաւին համակրութիւնն ու վախը :

Վայ այն հայ զրողին (նոյնիսկ եթէ տաղանդ ալ ունենայ) որ առանց աղմուկի, իրարանցումի կ'աշխատի պղտիկ տեղ մը գրաւել սփիւռքի մեր գրական գաշտին մէջ, Որպէս անվես մէկը ոչ ոքի ուշադրութեան պիտի արժանանայ ան : Հետեւարար շուտով համբաւի տիրանալու համար անհրաժեշտ է յարձակումներ գործել համբաւի տիրացածներուն վրայ : Ինչ որ տարիներու յամառ աշխատանքով պիտի չկըրնայինք ձեռք ձգել մէկ յարձակումով, պիտի յաջողինք ստանալ փալլակի արագութեամբ լայն ըրջանակի մը կողմէ : Ինչ

որ շատ աւելի կարեւոր է ամէն մարդ ամէն դիւրութիւն պիտի ընձեռնէ, վասնզի պիտի հասկնայ թէ անվեսո մէկը չէք ու յարգանքի պիտի արժանանանք:

Նոյնն է պարագան, զժբախտաբար, մեր առօրեայ կեանքին մէջ ալ. մարդիկ քիչ կարեւութիւն կ'ընծայեն առհասարակ անսնց՝ որոնցմէ չարիք ու հարուած չեն ակնկալեր:

Անձնական նեղմիտ հաշիւներէն անկախ և նոյնիսկ նման պարագաներուն, գնահատան և քննադատման գործը պէտք է զերծ ըլլայ ոչ միայն անձնամէտ հաշիւներէ, այլ ըննադատար պէտք է ներկայացուած գործը ընկալու և հասկնալու կարողութիւնը ընենայ: Եատ յաճախ մեր մամուլին մէջ ասն հայրենասիրութեան և ուրիշ մտերմիկ գացումներու, գնահատման կ'արժանանան չ միայն միջակ ու տակաւին անկէ վար երթողներ, այլ նաև յայտնի գրողներու բկրորդական գործեր:

Առէ մէկը նկատի չունինք, երբ կը գրենք այս տողերը, սակայն ակնբախ օրինակ մը տալու համար յիշենք մեր գնահատուած ու սիրուած քերթողներէն մին Յովհաննէս Շիրազը, որ իրաւաէս գեղեցիկ կտորներու կարգին ունի նաև իր գրչին չնորհքը պակսեցնող քերթուածներ, որոնք սակայն իրենց հայրենասիրական գգացումին համար իրեւ հատընտիր կը հրամցուին մեզի, արտասահմանի մեր մամուլին մէջ: Այս պարագան մեզի կը յիշեցնէ ազգային բանաստեղծ Գամառ Քամիլապան, որ ժամանակին հայրենասիրական իր հասարակ տեղիք բոլոր մտածումները քերթուածներու կը վերածէր, և մարդիկ հիացումով ու սքանչացումով կը դիմաւորէին զանոնք:

Եթէ Գամառ Քամիլապայի ժամանակը կ'արդարացնէր բանաստեղծելու այդ կերպը, մեր ժամանակը զանոնք ճիշդ կերպով արժեկորելու ուրիշ իրաւունքներ ունի:

Յովհ. Շիրազ իր մէկ քերթուածին մէջ, նույրուած մէծ մարդու մը, երկինքը կ'ընծայէ անոր իրեւ փառքի մատանի և արեւ հրեղէն գոհար այդ մատանիին: Հոս պատկերը աւելի քան անհարազատ է, ուրովհետեւ երկինքը մատանիի ձեւ չունի: Պատկերը չի փոխուիր նոյնպէս իր բարոյական իրաւունքներ մէջ, որովհետեւ ոչ մէկ մահկանացու կրնայ երկինքը իրեւ օգակ

իր մատին չուրջ ունենաւ և արեւ իրեւ ակնոր:

Մեծ արենցինման իրաւունքն ըստաստեղծ ներ տարիներ վերջ միայն իրենց արժանավայել աեղը ունեցան մեր քերթողութեան պատույ սեղանին չուրջ, և եթէ Զարենցը բախտով առաջին մէկ օրէն պատկառելի ներկայացնողի մը չհանդիպէր՝ գուցէ ուշանար ըլլալու այն՝ ինչ որ եղաւ, իրեւ վառուած մորենին մեր զրականութեան: Ի՞նչ տրտմութիւն որ Օշականի նման մէծ քննադատ մը նայեցաւ Զարենցին անոր բացասական կողմերէն և շատ քիչ կերպով արժեկորել ուզեց անոր մէծ և իրական արժանիքը, անոր հեղեղային թափը, անոր կրակէ երգը, որ Վարուժանէն ի վեր իր նմանը չունի մեր քերթողութեանը մէջ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

(Շարունակելի՝ 1)

* *

Գրականուրեան մը անումին համար անհրամես սարեր են: — կազմակերպեալ ընկերութիւն, իմացական դարձեալ կազմակերպեալ բարեխառնութիւն, հաւատաւոր կրթանք, մտատիպար ու տագնապնիր, գաղափարաբանութիւններ ու սերունդ: Այս տականին 1850-ին միջնեւ շարաւուք բուականը կը գործեն մեր մէջ, անոււն, մեր ոյներուն տարողուրեամբը: Սիփիւրքը բեւ կը կարծէ շարունակել սրբազն աւանդուրինը, կը պատկանի սակայն, ուրիշ, չըսելու նամար հակամարտ բառեխառնուրեան մը: Գրականուրեիւնը հաւատքի գործ մըն է, տաղանդի փաս մը ըլլակ առաջ: Սիրիան Պաղեստին անկարող են հանդէս մը ապրեցնելու (գրականուրեան մը վառարանը հանդիմաները կը մնան միւս): Եղիպատու իր հզօր կենսունակուրեիւնը կը սպառէ իր օրարերեւուն: Քանի տարին բաւ եղաւ ու Փարիզի մեղ սերունդը հիւծած ներսէն, անպատճական գուրսէն, զառածի կամ շիջի: Ահաւասիկ, հակառակ տաղանդներու առառնուրեան, Սիփիւրքը չունի գրականուրեիւն: Ենչ որ մեր բարբառով լոյս կը տեսնէ այսօր Սիփիւրքի զանազան կեղրուններուն մէջ, չի պատկանիր Սիւնմտահայ զրականութեան մեր ներսը բիւրեղացուցած յղացքին:

Յ. ՕՇԱԿԱՆ